

Պրս . սատ (Հարիւր) բառը չէ, Պրս . սատէֆ = թղք . սետէֆ բառն է, (մարզարտարեր խեցի ծովային), և ինչպէս որ գիտնելք, բազմագունի մ'է» . ուրեմն ըստ այս ստուգաբան ազդային բանասիրի՝ բազմագունի ակն հանքը ոչ ուսանց կարծած սաթն է, և ոչ ալ մեր յիշեալ հմուտ եւրացաց . Ե՞րբ մեկնաց ապացուց ուս կետեսակ մետաղն, այլ Պրս . սատէֆի հայ սեփական բառն :

Կը վերջացընենք սոյն բառի ստուգաբանութիւնը, որոշակի յայտնելով մեր գաղափարը՝ թէ եղեկիւլի մէջ յիշուած բազմագունի ակն բառը չէ սար հանքն, այլ ընտիր մետաղ մը . և սոյն բառը բառանց գրիպերու կրնակը սեփականել գդ . Օրգե ոոթե բառին :

### Արեւյասպիս

Նորայրի Յասպիս արեւու բառը Հ. Մէնէ վիշեան Արեւյասպիս յարմարցընելով սեփականած է զդ . Հելիօւորը [յն . յլուս = իլիս արեւ, թըռաւու = գտէփու գտանամ] բառին : Զայս ըստ յն . բառի, թարգմանութեամբ պէտք էր կոչել Արեւադէմ, բայց որովհետեւ, սոյն անուսամբ Ամերիկայի բնիկ թուով մը կը կոչուի, անոր համար այդ թարմար չէ : Մենք Էլիոտրոպ հանքին՝ ոչ նորայրի յասպիս արեւու բառն և ոչ ալ Հ. Մէնէ վիշեանի յարմարցուցած Արեւյասպիսը կրնակը սեփականել : Երկու բառերուն բարդութեանց մէջ յասպիսի մուտքն անելորդ կը տեսնենք . վասն զի հանքը յասպիսի տեսակ մը չի այլ ակատի . ուստի ճշդութեան համար՝ կամ Հ. Քաջունույ Ական կարմրանիշ [այսպէս կոչած է, վասն զի հանքին վրայ կան կարմրի թերբ], սեփականած հին բառը գործածելու է, և կամ փոխանակ Արեւյասպիս, Արեւակատ կոչելու է, պահելով յն . բառին արեւ իմաստը, և վրան համքին տեսակին ակատ բառը բարդելով :

### Արիւնաքար

Վերջնադարեան նորակազմ բառերէն է, որուն կմտնիշ են Մատիտ, [իտ. Matita], կարմրար, Արիւմրար, նմատիտէս [օլուխւրէց] գդ . Հեմատիտ, իսկ իտ . Ematita կամ Matita և կամ Amaitea, ամէնն ալ են տառադարձութիւնք յն . օլուխւրէց է հմարիիս [արիւնանան] բառին . ասուն թէ մեր և թէ ուրիշ արեւելեան մի քանի լցուով այս հանածոյն Արիւմրար կը կոչուի :

Հ. ՍԻՄՈՆ ՄԻՒԾԵԱՆ

### Շարայարելի

## ԱՆԱՆԻԱՆ ԹԱՐԴԳՄԱՆԻՑՆ

ԵՒ ԻՒՐ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՑ ՄԵԿ ՆՄՈՑՀՆ

~~~~~

**Ա**նանիան բազմարշայւ և լուսագետ ասողիքին մին է Անանիան, զորս հայկական գրոց գիւտի և գրաւանութեան սկիզբը գրած ժամանակի Անանի և Մերուով՝ լուսաւորեցին և սփռեցին մեր աշխարհի հեռաւոր սահմաններուն վրայ, հոն կրկին բնացող հեթանուութեան մժարըն և մայորութիւնները քարուելու համար . և որոց մասաւոր և բարյոյական լուսաւորութեան ներքեւ եւաւ կանգնեցաւ մեր ազգի և աշխարհի քրիստոնական երշանկաւէտ մինկարանն . Մարդկայի մատց և քարուակրի ժուութեան կազմով, փոխ օրէնքն ի հակասի տռած զարմանից չէ, որ ինչպէս ուրիշ յառաջադէմ ազգաց՝ պայտէս և մեր ոսկեդարն ուշ կամ շոյս ի թուուն կապար շլանջար և ինաւարեր . այլ մեծապէս զարմանալի և նունքան յաւալին այլ է մեղ համոր, թէ ինչպէս այս հորիւրաւոր և հապարաւոր լուսավիտ թարգմանիններէն և դրիշներէն շատերուն գործոց հետ՝ անուանքն իսկ թաղուեցաւ ի վիճ մոռացութեան և համարի :

Մակայի մնչպէս ուսումնատեն ուղարկո՞ն դիտութիւն և գուտասէմքրէգէտն ջան ի ձեռին, կը դեգերի անգուլ անդադար հնոյն Ասիոյ և ափրիկեան տափաստաներուն և լեռնաշղթայից գրայ . անցեալ գարուց մնարդիքն ի լոյս բերդուն և ազգաց պատմութեանց լոյսնելու յուղանից այսպէս և հայացդի համարուցն և վնատգատին անկ է, որոնել մեր աշխարհին կամ գրակից պատմաներուն և անապատման մէջ՝ ոսկեդարու վեն գործիններուն և գործոց մոռցուն յիշտանիններ : Այսպիսի շաւզոք և հետազօտութեամբ միայն կարելի է շատ բան յայտնել և ակայս մնացելոց կենսագրութիւններ կազմութիւնը : Յարդ տափարաւած մեր նախնաց մասեաններն իրեն պարզ նշանացցեց պիտի ծառայեն մեր այսուշեան, և ոչ թէ ուղղիններ : Եւ միթէ մինչեւ ցայսօր այսպիսի ջանիւք յայտնուած նորութիւններ իսկ, որոնց կորուսաւ գուռ տանեակ տարիններ յառաջ կողայինքն անմիթթար, նորանոր խրախուսներ և խթաններ չեն մեղ առ այս :

Գալով ուղղակի մեր այս գրութեան նիւթեղուն Անանիային պէտք է ըսկել, թէ նա իւր հասակից, կամ կրստեր թարգմանացաց շատեւնքն առ էլեւ բարցաւոր և գործեալ, զան զի անոնց հետ՝ կարծէք թէ անուանքն իսկ մեռան ապագայից համար . իսկ սորա անուան զուգակեց, գործերն են ըստ իմիք անմահացած են Հայոց հին պատմութեան մէջ, Արդիք ամենա-

Քիչ, մանաւանդ թէ ոյլին խօսած են կամ դրած  
այդ մեծ մարգու վրայ, որուն սակայն ինչպէս  
մեծ գործակցութեան այսպէս ու մտուն ար-  
ժամ է որ հնչուուր միշտ, ազգասէր թիրաննեւ-  
րում, բոլ երիշագոյն թարգմանիներին անես-  
ժամ:

Անաեիլյա կ' կենսագրութիւնն կը պակասի մեզ  
իսպառ , և հին պատմագիրներու աւանդած  
ցանցաւ տեղիկութիւննեւ նաև մժին են և երկ-  
դիմի : Այս , որ ոք ծանուցը է անոր երբ և  
որ ճնշած վնենք , և ոչ իկան մաշունաւ ատրին :  
Կրիինէնչ այսոն մայն դիտելու , որ նա աշ-  
խարհաւ Ախնեցի է , և միանգամայն այր սուրբ  
և երկնելի : Բայց թէ ինչ բանզ երկելի էր  
նա . արքուն ազնուական զարմէն , թէ մեծա-  
մեծ գործերովն և առափնական վարուգ : Ա-  
հաւասիկ անոր կենսագրութիւնն վերոբերեալ  
մի այլ կարես՝ բայց գուստարալուծելի հանդույս :

Սեպտեմբերի կենսագրին ի ստորև մէջ թերթած  
վայութեան համաձայն, [Ասանիք] Սիրէաց  
կավիկոսոս ձեռնադրուած էր ոչ ոյն իսկ նոցա  
Վաղարշակ ի իշխանի կենդանութեան ժամա-  
նոկ, որ հրաժեամբ մեծապէս նպաստեց սուրբ  
Մելքոնայ հոյ դրոց ուսուցումն և անկեց յա-  
ռաջ այլ քրիստոնէական վարդապետութիւնը  
տարածեալու ի Սիրէան: Իսկ որպէսկան այդ իշ-  
խանն յատի տեղան 415-418 ասկանին ողջ էր,  
և նորու Եղիսաբէդ մահն յատին 420 հանգե-  
ապա կը համար Հ. Անք. Զամէւանն, նորա  
Եղիսաբէդի կատարութիւնը, կտակարար Ասանիքի  
կտիկովոսական ձեռնադրութիւնն 420 թուա-  
կանէ գետ մի քանի տարի յառաջ լինելու էր,  
երբ Վաղարշակ սուրբ մի մի քարաքափն յան-  
շանք դրութած չէր գետ ի բարեյից արքայն,  
բաց ի այն ձեռնոտութենէն, զոր ցոյց տուաւ  
Ըստց կտամբնին, ծառալելու ազատաքար իշր  
իշխանութեան վերաբերեալ 12 դաւագույն մէջ  
հայկական տառերու ու քրիստոնէութեան մար-  
դապետութիւնը, զոր Պարսից արքայն և անոր

4. Օրինակի ապագաւու, Հ. Ալբ. Զամշեանի հուա-  
ևստոր Հայոց պատմութեան և Հ. Գ. Զարքիանի-  
լեանի դատմ. հայ. Դպրութեամ մէջ անդամ անունն  
եւթ յիշած է:

3. Պատմ. Հայոց. Հա. Բ. Էջ 44: Հ. Պ. Ալիքան  
(Սիսակամ, էջ 11) յամին 410 կը գնէ Վաղինակ թի  
մահ. Խոկ Սիսեաց իշխանաց ժամանակապրագուած  
առնենի մեջ առ 401 կ. և առա առնին 403 եռ նա-

Կոտակից Հայերը թերեւս վասակար կը աեմ,  
Նեխն Արքաց ազգաբանման Դիմուլով որ այս  
դեպքերս առաջնին, այսինքն է հայ առաքեր  
ուսուցումը յամին 412-413 հազին թէ կարող  
էր Սիւնեաց և Աղուանից առաջմաններուն վրայ  
կատարուած լինել, ապա ուրեմն Անտիոքի եւ  
պիտիոպուստ առաջնորդութիւնն իսկ հաւա-  
ռուէն այս միջագիս եղած ինքնու է:

Հ. Ա. Ակիման ևս յշխեաւ հրատարակութեան մէջ, յէջ 20, կարգելզ սիսական եպիսկոպոսաց առաջ անդամ, Անանիայի եպիսկոպոսական մեռագործութեան մէջ գնէ յամին ԱՅԸ, և անմիջապէս կը յարէ, «Կարգեալ ի Վասակայ»: Հեղինակին փակագծի մէջ առնուած խօսքերն՝ չեմ կարծեա, որ մի այլ պատման յիշատակարների վրայ հիմնուած լինին, քան ինչ որ կատարած անդ է Ստ. Որպէսնան (Պատմ. չ. ա. Ա. գլ. ձջ.) իր իննաշարեան բացակայութենէն, ըստով: Գանգի ի վաղուց չետէ ոչ դոյր տեսաւու ու ուսուցչի յայստ աշխարհին, յաւերմանէն Ունիոնի վրայ մինչև ցատկութեաւ Վասակայ ո: Սակայն գիտելով որ Կորինի իբրև ժամանակակից՝ յիշեալ աերցոյն մէջ, - եթէ բագիրը բանգարուած չ է, - ուղղակի Վալինակ իշխանի մեռագործ կարգեաւ կաւանեկ պայն, և ոչ եթէ Վասակայի որուած պատմութիւնը յաջորդ պարբերութեան մէջ կ'ընէ, և Յորում ժամանակի պարկեալ յ Աւատուցյ բառերով: Կորեան այդ երկու պարբերութեան մէջ աւելացած դժ. բժի՞ն կախանիս որորովնին տարրեր ժամանակի կը մերարկերին, և պէտք չէ ընս իրարու հետ նոյնացնելը իսկ որովհետև յստ այսմ ոչ Վասակայի յամին 402 հարեար յարդրաց լինել Վալինակին, և ոչ այլ Անանիա՝ Վասակի իշխանութեան չէ առըսյն եպիսկոպոս Կարգելու ուրեմն աւելի հաւանական է որ կատարուած լինի այն Վալինակի ինք 15 տարին, այն է յամին 415: Հաւանական է նոյնապէս որ այս ժուռականին կամ յաջորդ առըսյն մէջ հանդիպած լինի Վաղինակի մայր, և այդ պատմառաւ իսկ

անէ Աղասիկ Սրբնին անոր յաշորդելը՝ Արք՝ մեծանուն Հարսո առաջնորդն նշանակած ուստիական գործէն ա տարիք աւելի քեզ ի պար ձուռած է. իսկ վերջն ընթաց ապահով գալու համար Հ. Կայշերին մեռն անդամացուցած վերջն առենուին կարծեն թէ ապացուական վրանակ ժամանակ 410ի 401 եղած է: Եթե անձնան դժուն կը հաւասարէի Կորենին, որ պար գիտաւուն վերջ կը պատճ Մերուապա եկրորդ առաքեաւթիւնին ի Արքան և Աղաղակի իշխանի անձնութեաւը կատար է (Տ. Բարձրական պատճ պատճ պատճ 2-7).

թիւնը՝ արքական 401 թուականը գտող գիտեան 3-ր  
տարբ յաջալ կ'իմաս:

4. Այս մասին՝ դիտապեթեան արժանի է Մեսրո-  
պաց կենսապրատեան շամասու խմբագրութեան, որը  
ըստ աշխարհականին չկան ոչ Անսանից և ուրիշների ոչ  
ոք է և կեպիկուրափի ձեռնախառնեան կ Առէլու որից  
խօսքը սեփականենով Ազուահից, կ'ըստի, «Եւ անդ  
առողջք դշանագիր և զուտուասիրութեանն ա-  
նազնա. Եւ վարդապատ թողեալ անկ զանայր է  
չամա»:

Կորիւն կարծէք թէ իրարու հետ միաժամանակ միացնել ուզած է վերոյիշեալ դեպքերը:

Անախայի եւ պիտիպուսթեան այս ըստ բա-  
ւականիք որոց թուականն առանցլով իր հզր  
բազդ ատօն թեան, կարգի է անով որոշ մեր-  
աւորապես նաև անոր ծննդեան և մանչուան  
թուականները: Բնականապէս պէտք է դիմէլ,  
որ համար պատուիթեան մեծ պատօնն և պա-  
տիւն ստանձնելու համար՝ լինելու էր Անա-  
խան 30-40 տարիական, այսու մասնաւանդ՝ որ  
ոչ Կորիւն և ոչ այլ որ ի պատմագրաց յիշած  
է երբէք Գրիգորիսի կամ Ներսէսէնորու նաև՝  
անոր ևս մատուկ հասակի մէջ ձեռնադրուած  
լինէլը, կամ մանուշի յորը լինէլը, իսպէսու յոր-  
շը լուսուած են և մանուշի Գրիգորիս, մանուշին  
վասակի, և այլ, այսպիս պարագայիք մէջ:  
Մէր ենթագրութեան անոն իսկ ուեկի կը  
հաստատուի դիմէլով որ Անախան Ո. Մէկոր-  
պայ հարիկին աշխարհուներէն մին էր և անոր  
առաջին քարոզութեան շքնազ երախայրիք, ո-  
րոնք Գողթնեաց անապանէրու մէջ պէտողա-  
կան փառք և բախում անոր չուրծ կ իր բոլո-  
րին, ինչպէս ի հուռմ Եղիշա թէքաբաց յա-  
պրոցն ի կարմէլու Խոկ արդ Մէկորպայ ուշ-  
խարհիկ վիճակէն յանապատ Գողթնեաց քա-  
շուին եղաւ, սա կորեան է, գրոյ դիմէն 10  
պարտ յաած, այն է յամի Տեանան 394, և քի-  
վերջ այլ աշակերպանէր հաւաքէն, սայնին է  
յամին 396. հէտեւորա, այս ժամանակ և այս-  
պիսի կենաց Մէկորպայ կցորդ լինելու համար՝  
Անախա Սիւնեցին 16-18 տարեկան լինէլու էր,  
որով և նորա ծնունդը մերձաւորապէս 380-  
382թ:

1. ՈՐ ԿԵ ՔՐԵ. «Եւ արդ մինի համար հաւատոց եւ առանցք՝ ամբ քրաստում և թիմզ, և ի պարտինչներ Հայոց մինչեւ քափակն ուղբըն ամբ երեսում և թիմզ»: Ուստի, 45-35 = 10:

2. ՚Ի՞նչեւ կու տանց՝ որ այս երկու անձնները Սա-  
ղաբէկի մայքն կը յիշէ երբեք Սիևնեան եպիկուլուս-  
ուն, խակ չին պատմագրաց որ միջոց քայլ յշբառակա-  
թիւն չկան ասաւուն. ուստի եթէ իրց բաւ հաղա-  
լիին, չեմ կարծեր որ ժամանակադրախան այն տա-  
րեթիւնուն անամասն իրավուն յշբառակ ըլլուն: ինչ-  
պէս որ Նշանական կազմուն յշբառակ սակէնին մէջ,  
որովհետո այդ կերպում պայն արշաններն որոնց, -  
ինչպէս ցուցինք. - Անանիսից կը վերաբերին, գոյս կը  
ժամանական:

3. Յորում կը ժամույսնել միանդաման, թէ յշեալ եկեղեց ընտառիկան և օման պատութիւնը նոյն իսկ այս հեկեղեցը պահապատճենինքնեւն դաս է: Դիմագործը այս հիմ արձանաբարութիւննեւն է և մին անցած է այժմ, որով ոչ միայն Անևսկա կոփականություն, այս նոյն իսկ նոյն ժամանակից կատար դիմումը Յունականինքն և մինչև պարագաներ և պարագանեւն մեծապէս ապահով ապահով առարկելին: Որպէս որ բազապար է Ստ. Օսբեկին Անևսկայի Ուրիշի մասին իր տառ ապահով ապահով առաջ մնեն պէտք ենք խորին, որ այս արձանապատճեն այս անապատճեն աստանային յառաջ կատարած մինչև մշակը ունեն որոշ ապահով իր, և այս պատճառու իսկ պատճենը բաւարարացնեց և եկեղեցը ընտառիկան սատար եղող չըստ երբացած առաջարկ կատար անապատճեն և Գուման կատարած ապահով մեջնորդությունը կատար անապատճեն:

Որոնենք այժմ՝ նորա մահուան թուականը: Այսականի բանիքուն է գեղինակն՝ կարգելով, ոչ 20, Ախենեա եպիսկոպոսներու ժամանակաբանական ցանկը, հանդերձ իրենց եպիսկոպոսութիւնը վարած ժամանակամիջոցով, Առանիսի կու տայ 42 տարիներ, և յամին 438 թվականը գեղին է նոր յաշորդը Նուն, և ասոր այլ 8 տարի փել Գաղտաբը<sup>2</sup>, թաքսու Գաղտաբայ, Մայզը եղած 17 տարի փելը<sup>3</sup> Յանորդութեան կարգը եղած է: Օրպէտ անի քով իսկ նոյն է, բայց փերին ամէնիքը մեխան կը յեւէ առանց այս բնէ կամ ոյն որոշ տարեկի պատճ. Զինք և իցի գիտնական կորա շահանական հաշուածոյն՝ Աննանի ամին 487 կրթած էր համարութիւնը մահացածուն: Սակայն եթէ սոյցը է Հ. Ալիքանի և Դարեկանի յիշեալ կունու և Գաղտաբ անձնաւութեանց գյուղութիւնը Մինենա եպիսկոպոսութեան աթոռուն վրայ, ապա ուրեմն Բ'նչպէտ Խենէնք Մինենցի պատասխանի մի ուրիշ յայտարարութիւնը<sup>4</sup>, ըստ որում 487 ժունականէն շատ տարիներ վերը գետ կ'ապրի և կը ուրծի Աննանի և նորու ժամանակ կատարուած շահանառ գեպէրենին իրեն վերջնակ է, իշու Արքանանց պատերազմէն տարիներ փել Մինենա Վայոց-Ճորում՝ պարսիկ Արաշիուրայի և ուրծոց բարձրածն Հայոց նախանակութիւն և իրավու կամ պատկառութեան բնիներուն տարին անեղ Հորուսակ կաթողիկէի մի ուրիշ աթոռութիւնն և Աննանիսի ներկայութեամբ աշխարհաբանութեք համբիսի օնուին: Արդ, այս գեպը Ալիքան յամին 473 հաշուածութիւն կը գտնաւ իր անունունից որ Աննանիսի մեխան այդ ժամանակի միակ ապրանք լինի. իսկ եկեղեցւոյ հիմնարկութեան

ին յիշել մխայն, զորս մխայն կրնանց իրքն որոշչէ նագաւունել: Խակ Աթաշտուգայի ձեռքով Հայոց նահանակութիւնը՝ Աղօդակայ մամանակ կատարուած մի նապայուն զեղս եղած կերեք (տես Ա. կատարեակառաւութեաւ բան Բ. գլ. Ա.), որը Սահմանակ Գիւտիք կաթողիկոսաթեան մամանակ կատարուած է անոն Նշանարաց Փոխադրութեան զեղսին առնելու եւ:

4. Այս համբաւը ըստ իմեր սույն կ'երևի, դատելով  
որ Ղազար (Թր. գլ. կի) Պերոպի զահակարու-  
թիւնն է անող Հրամանակի կազմական Խախտարարությունը ար-  
ևակութիւն պատասխան վերը է, ոտարին տառած կը սկսի  
յշխատակել Գիտքի կաթողիկոսութիւնը։ Այս շատ  
առանձնակարգ է, քանի որ Յաջմինարար ժամանակ Հայոց ա-  
նձնանք իրոք Խոստանակած լինելով, գումարու որ Կարո-  
ւայշին ըստ քաջաց կաթողիկոսութիւնը։ Թող թէ արցակվէ  
արցայի պատշաճանակ կառանալուն։ Խախտարար սույն  
պիտի ոչ պաշտամական մասնութիւնն է, քեզ Հայոց  
կողմէնն, Պերոպի թագաւորութեան ժամանակ մրցա-  
կագիրներ են, որոնք զահակարութեան վիճակորոց տարին  
քաղաքներ նախարար ի Հայոց։ Ըստ Նիութեքէն  
Պերոպի զահակարութիւնն եղան է յամին 457-458,  
Յուլիսի 30, որով և Խորա վեցերորդ տարին կը Հա-  
ւականական 463-465 թվականներն են։ Առաջ ըստ այս  
Գիտքի կաթողիկոսական մասնութիւնն են կը 457-459-ին  
ենաց ամսաթիւն, և Վայոց-Ճրի եկեղեցւոց հիմարկու-  
թիւնն այց անուան թօր ամսական նախանձ Որ-  
պէտան, այս ամսական կ'ունենաւ 466-468 թվա-  
կաններ։ Իսկ են 463-465ին, կ'ունենան - նոյն առ-

և օծման ընդ մեջ եթէ 2-3 տարի և գնները՝  
որ խիստ քնական է, կ'ունենալը մանուանդ  
474-476 թուականութեան Անական ըստ մեց՝ մինչև  
այս տեղ գժուարութեան ամենին են անդին չկայ,  
վասն զի ըստ այսու Անանիա 90 տարիկան է՝  
զած կը լիներ և ոչ աւելի, որ եղական բան  
չէ: Բայց եկուը տես, որ պատասխանին այդ  
թուականին գետ շատ աւելի կ'երկնայն է Քիւար  
կամ ողիկական աւելութեան հետո նոյնապէս  
և Անանիոյ կենաց տարիները: Դապրը՝ Կով-  
սեփէն, այսինքն է՝ 1524-ն վերջ Մովսէս և Միք-  
անիւ ևս կը յեւ իրան միանակեան կաթողիկ-  
ոսութեան, որուն կը համապայնի և Խոսքու Ար-  
ծրութեան: Հաս այս մ Սամ. Անեցին այլ 470ին կը  
գնէ Քիւարի կամ ողիկապէս տարութեանը, որով նո-  
րա Ֆրու տարիի այլ դոր կը հաստատէ Յրագլեան,  
կը հանդիպի յամին 478: Բայց աստի պէտք ենք  
ինկապէտ առանց կանունական: Հետեալ պարուածներն  
այսինքն թէ եթէ ո՛ Սամ. Որպէս լեսանէն, յիշուած  
Վայոցձորի Հայոց կոտորան, այլ գլուխ քրիս-  
տոնական շայտանակի աւերիներն և ընդհա-  
նուր եկեղեցեաց շնորհութեանը Պետրովի Ձա-  
գաւորութեանը ոյ թէ առաջին 6 տարիներուն  
մէջ, երբ բարիկամական էին երկուասեք յա-  
րաբերութեաններն այլ 15-20 տարիներում  
կարող էին լինեն, երբ սաստական հաշածանք  
և պատերազմանը Պարսիկ, անօրէն ուրացո-  
ղացն Վրայարի, Գաղթեայի և Վահանայ Ախ-  
ենեցը դրգութեամբ. միով բանին, երբ կա-  
թողիկոսը դժիգ առ Աւան կայսր, և Վահան  
Մատիքուեան այլ ի հորդ էկը պատասխանի: Այս  
այնքան աւելի պատմանակ է, որքան որ Եւ-  
րուսը և Ղազար երարու համաձայն կ'աւան-  
գեն: Ինչ օրոց շետեակ Եւրովի 15-20 տարինե-  
րը կը համապատասխանն 474-479 թուակա-  
նին, ապա ուրեմն ինչպէս Վայոցձորի Վրայութեանը  
գիրդուք դիւզի կաթուզիկէի օծանին, այսաւե-  
ս Արևելաց եպիսկոպոս Անանիայի մոնին այս  
ժամանակաշրջացը հանդիպած է: Վասն զի այս  
դէպէս վերջ այլ ան չի յիշուիր նաև ի պատճե-  
թեան:

Այս մեջ աւելինք թէ այսքան տարիներով պատարուն կենաց մէջ՝ ի՞նչ գործեր կատարեց Ա.

Բայց Պերոցի առ Գիւտ կաթողիկոս յատ պատգամ, զոր պատաժ-էն, զոր պատաշ է մեր Դ. Պերոցիկոս (Իր. Գ. Վ. Կ. Կ. Կ. կաթոլիկոս, թէ կաթոլիկոսութիւնը ընտրութիւն ա- ու արքայից արքայ նաև ուժեան կատարութիւնը ա- պանց կաթոլիկ ։ Մինչեւ այսօմ քո իշխանութիւնը ա- պանց իմ հրամանի կախաւ է, և ծառակ արքայի կողմէ ու առաջ դրա զայտափառ սեղ գործ տունաւ է։ Այս ընտրութիւնը Յովանեանց մաւուսենէ ամէթիչացն յատ է ի կայսր կառա կառա ինձէ, ոյց շատ տարիներ մեռն, ենթա ենթա սեմեանէն աւ տարաւա-

զոր, բայց ապրել անոնց առ Ղազարյաց:

1. Թօմաֆ. Արքայինի, զատկ. առ կ. Պատրիա 1852,  
էջ 81, ասքը ենթ կը քրէ միհանցն անոնց, այն  
և Միհու, մերեւ ուղարկող զանագանեց Ղազարյաց յե-  
տած առ կանոնական Անձնա հանհանաւուն:

2. Θαυμικός Ιερός Ναός της Αγίας Παναγίας στην Κάστρα της Λέσβου, που αποτελείται από δύο ναούς, την Βασιλική της Αγίας Παναγίας και την Εκκλησία της Αγίας Σοφίας.

նախիտ, յօրուու իւր ապքին և աշխարհին: Նախ և առաջ պէտք է ասել, թէ Անանիսից ե պիտ կոպուութիւնն ինցիսաւոր գործադրութիւն կը կազմէ Անևեաց եկեղեցական պատմութեան մէջ. վասն զի այդու վերսիսն նոցաբարձրապատճի եպիսկոպոսութիւնն, որ Անդ գոլից օրերեւն սկսեալ զնդուութաւ էր, մատնելով այդ մեծասարած նահանգու ուր մոտական կը հորինց աղիտաբեր ոտնագութիւններուն, որով նախին քրիստոնէութիւնն ապահովեցաւ, ըստ ասից Մ. Խորենացը Յ, չէթանսական աղանդներով, և իշխանու և գուենիկը գունդագունեց կը դիմէն դէս ի Օքտանականութիւնն, Այս քրիստոնորդութիւնն կատարուեցաւ, Աս. Որ պէտքեանի ըստին համաձայն, Ա. Առհակայ Պարթէնի ենքով, երբ, այս է զնիի գիտաքրոց և Թարգմանութեան՝ կը շրէեր նախ և Հայոց Յունացանին, և ապա ի Արքայուն, և ե եկեղեցական կարգերը կը հաստատէր, մեծին ներսիսի ծրագրով: Այս բանս շատ լաւ կը համաձայնի արգելն վրեւ նշանակած 415 Թուականին. բայց պատմագիրի իւր ամսով պատասխան թէ ամբող անմիշտապէս իւրեւլուիլը, թէ այդ ժամանակէն իրաւունք տրուեցաւ Արևեաց Եպիսկոպոսին և նստէլ ի գայ Մետրա պարունական և կոչիլ նշանածոր Հայոց պատրիարքին և այլովն հանդերձ, գտաւ Արքայուն նախ որ և գայ կասկածիլի: Ես յի բառիւ նախ որ և գայ ապամագրաց քով շնոր բառ յիշատակութիւն այսպիս մի եղեւթեան. Տեսաւարը Օրբէլեանի այդ կառաւութիւնն ու թէ այս գարուու վաւերական յիշատակարանաց վերայ հաստատաւած է, այլ Զ. Ը գարուու երբ առաջին անգամ ծագեցաւ ի Հայոց գաւանաբանականին հետ նաև Եկեղեցական նույնապատճենն ան պայտագույն առնաց: Այս բանն այնքան յայսին է Մ. Կազմականաւուցը Աստղայ և նոյն խակ Աս. Օրպէլեանի քով պահուած Մաքենցցաց հաշակաւոր մասնակի Պլուտոնի վաւերական մէկ յիշատակարանուն, որոն և ու իսկ երկրայութեան առջի կը մնայ, թօն թէ վրամասնութեան:

Սակայն այս պատմական Ֆլուտառութեան

գրիտանելութեան. և այնպիսի վատանգ նեղութեան  
հայածնաց է. քամահանց ի փերայ հասկալ իշխա-  
սց» ։ և այլն։

3. Պատմ. Հայոց Գ. գլ. Խիւ։

4. Ա. Ու Ը դպրու բազմաւուս վանաւայը յետ յի-  
ելոյն Յուսունիսան կամակը ժամանակ, այն Է՞ Զ  
դարում (այս թէսուոր ժամանակ կը դեռն)՝ պատիստր-  
ական ամսութիւն իշխասէն ի կ. Պոլիս փոխադրանելու  
մէջակցւ. կ չեւ. «Յահանամ յարծացաւ ամենայն  
մէմաքացն և իշխանցորդ և ուր Ապահաւ էր վախ-  
անակայ զամնենցուն աթու ինքնապահ արքրին և  
պարագար խոսափակցնեն։ Վանաօք և մերու քե-  
րաւ առ ի քրածն. և Եղիսաբէթ ի մաս ինն զամակարգութեան  
պիտուոր նկրեկանից մէմնաւաս մար. . . կարե-  
ցին զ Արքանման Պարսկարը, և Աղուանիցն արցեկիւ-  
հուուր, և Ա. Պատմ. Մարտապօլիտը»։

Ինչպատճ կը մենանեն ութեանորու, աս ժամանակ ինչ

Հանդէպ՝ կարելի է ընդունել և այն, թէ այն օրէն ի վեր երբ Վասակ Սիւնեցին Հայաստանի Մարզպանութեան պատին ստացաւ յարքայէն կամ նոյն իսկ բար պացէն, Սիւնեցի քաղաք-քահան գաղթիցութեան համաժայն եպիսկոպոսական իշխանութեան նոյն իսկ բար պացէն, Սիւնեցի քաղաք-քահան գաղթիցութեան համաժայն եպիսկոպոսական իշխանութեան ստացաւ յարքայէն առաջար Փարագեցւոյ մեջ աւանդած Վաղարշապատու գորգական եպիսկոպոսաց յանձին մեջ կը տեսնեմ, որ Սիւնեցի եպիսկոպոսն Անա նիւթ առաջին բարձին փայ բաղման է, զինի կաթողիկոսական աեղապահն Յովուկիայ ։ Այս նոյն իսկ մի միաժամ վիրափառութեան պատճեն ու առաջար Փարագեցւոյ մեջ աւանդած Վաղարշապատու գորգական եպիսկոպոսական իշխանութեան ստացաւ յարքայէն առաջար Փարագեցւոյ մեջ աւանդած Վաղարշապատու գորգական եպիսկոպոսաց յանձին մեջ կը տեսնեմ, որ Սիւնեցի եպիսկոպոսն Անա նիւթ առաջին բարձին փայ բաղման է, զինի կաթողիկոսական աեղապահն Յովուկիայ ։ Այս բարձր յախորարց յանձին մեջ ևս ու եպիսկոպոսականն նման, նախ Սիւնեցի իշխանն ունի առաջին տեղին, և առա Սրբութեանց և Մամիկոնինց իշխաններց կարգադր բայց չի կանչու որ մեկ կողմէն նոյն իսկ սյդ ցանկերու մեջ մայացել իշխանաց կարգը վիճակաւոր եպիսկոպոսաց կարգին համամտ չի զուգընթանար, և միւս կողմէն այլ նշելէք ընծայած ցանկին մեջ դժու համաւական Սիւնեցի յիշեալ եպիսկոպոսակարգը մեջ գրու է, ուստի չենք կրնար հաստատել, որ Վաղար պաշտօնական Գաւազանագրի մի համաժայն առաջին տեղին տուած ըլլայ Անանիայի քան Եթաղապահածով, և ասախոն պատահական իշխանութեան նիս կ անուշառ առաջական պատրութեակ մ'եղած է Սո. Օրբէւհանի յիշեալ թիւր ենթագրութեան նախգելու։

Բազմամեայ ընդհատումէն վերց ստանձնելով Անանիա Եպիսկոպոսական ծանր պաշտօնը՝ Սիւնեցի պես բացամաւաւառ, պարագարարոյ և խեղախ գործուրդ մի հօփուլըր, որոնք թէ պէտք է լուր երբուրք քարոզութեան երկրորդ լուրաւորշացն Սահակյա և Տեւոպոյշ, երկրորդ նամադ կու գային Խոնարհեցնել իրենց ըմբռաս պարանոցը՝ աւետարանական քաղցր Ծոյն ներք. քե, յափառակառած Զայտական հայրենախօս գրոց գիրքի վարդապետութեամբ, բայց միշտ Նամադ են նաև նույն թօմանիք առաջ, մեծ ծնն

Հարկաւոր էր, Ուն. Մետրոպել յեղայ Անա-  
նիս և զայ Սիւնեաց մեծ նորոգին թէպէտ և  
պահութեան մէջ բայ ի մի քանի համառա-  
պակարգիւթենէն՝ ուրեմ մասաւոր քարոգիր  
մի շունինք. թէ ինչ էին և ինչպիսի այդ բա-  
րենորոգութիւննց, սակայն կորեան ընդհա-  
նուր Հայուսանի մասն ըրա և հարագիրն  
հարելի է առանց իրեւ ձերքին նկարագիր Ուն-  
նեաց Հայանդում կատարուած բարքիսիւ-  
թեանց. Սիւնեաց պատմութենէն իսկ յայսնի  
կը տեսնուի, թէ Անանիսի ինպէտ եպիսկո-  
պոսութիւն յառաջ իրեւ թարգմանին և ու-  
սուցիչ գիտութեան և համատոց կրկնախան  
լոյս տարածեց իւր վճռական աշխարհի խորոց  
և բարձունք մէջ, այսպէս այլ յետ այնօրիկ  
շանօր կենոր և մահուամբ պահանձնէ իր ի-  
նանութեան ընդպարձի սահմանները, որպէս  
զի վերսին նկանան նախինն մողորութեան և  
խուարի մէջ. Թէպէտ Աւրացեալ Վասակաց  
և նմանեաց փառամոն ձկուումներն կը քար-  
չէն միշտ պազարակութիւնը գետ ի Տիգրն,  
դէպ ի Արանիլորայի (կրտսեալառութեն),  
սակայն Անանիսի պէս չսկզ հովուի կրակո-  
քարոցներու շանէթիթը կը հարագածէն զանոնց  
ուժիքն, և անոնց հետասուս ժողովուրդն  
յատ է կատարուին. Այս, ոլ լւա ուսումնա-  
սիրած է Վազգա և զի թիւուու ով ծանցած է  
Պերզի բնութեան ներքեւ ճնշուած ժողովը-  
շեան և կեկ կեցայ աշաւու կացարութիւնը,  
նանկուն Անանիսի և Գիւտափ արդիւնք համա-  
րելու և ամբողջ Սիւնեաի ոչ պարականուու-  
մինք որ եւն նորահրաց յալթանակա վեհն  
Վանդակ և Վանդակունի.

Անանիսի գործունեութիւնը շամփուտեցա-  
միայն ի Անանիս. յամին 418-420 կը գանձնէց  
զայ յԱղաւան, որ իրեւ նոր ուն ստվետէս  
և հուեար՝ իր իննիսամին ճարտարարուեստ ա-  
շակիրաքակցին հետ, զոր տարա մանուկն Վա-  
սակայ յանձնարարուետեամբ, կը մանակցի Ո. Մետրոպայ՝ անձն գորց գիւտին և լուսու-  
րութեան մէծ գործին մէջ, Կորիւն խորինա-  
ցի և Օրբէկիսն լուս են գէքրազդարար Անա-  
նիսի այս ամսին խազացած գերը. սակայն մենք  
կառու կեն ունեն. թէ կ նույն նամակուն նույն

Վիրա: Այս եկեղեցական էթե նոյն համարին Սփեռաց հապեկպատկան տառիկն մէջ (տես Սիսական էջ 20) մշակած Առաքի նու, որ յանին 483 թվականից բարդ Գագագայ, Կրիմի քան չէ որ Եղ դրան պիզըն Անսիսից հետ միասմամակ հարփակորու նոյն պիմիք- պաս զի Բիբլիա 12 առասաց մի միայն հայկական պատ կ'իշխէր, իսկ մասնաւոր բարփակիպատառն էին ամփոռագ, առանց ձեռնարկութեան Ութեան համ խռնեաւուն յշշան Կոփիկոպոն ևս՝ քրթափակոպոն համ կանանդ է, և կա Մովսէս իւր պատառմաւթիւն քառ ժամանակին քրթափակութիւն և անցաւ, որ անփակորու կը հօւն զան, որով կը սեռակեր միանամայն, թէ Խորենաց 483 թվականն էն տարբինն զերից քած է Հայոց պատառմաւթիւնը,

Մերաբապուտութիւնը՝ Սկիւնեաց դեռ արքաւած չէ՝ այլ  
Վրաց մերաբազուխն, կիրիժնի, և Աղուանից արքե-  
պիսուոսին, Հայոցից աստմանեւէ վերջ, զոր պատ-  
մէն իշխան Հովհանն, կը յարէ. և Ապա Հայց  
վաճ մեծաբարսութեան Յուսուս, որ փարկիցացաւու-  
խանյին գկայ հնագատեան Խաղէսուի՛ շռանել եպիս-  
կոպուութիւն և մետրագութիւն, Խորինեան անձնէ մետրա-  
պուտի շարութեանան անփառուոս, առազ նմա-  
խաւ և պատիւ միացն . . . Ապա Սիմիան ասուու  
պատիւթիւնի Սերտրապօլիս Հայոց, Խոչամիշ մե-  
ծանալուածն.

հայ տառելին հնարած ժամանակ, Հասովանու ճարուարին ձեռաց և ձեռակերպութեանցը պէտք ունեցաւ, և հայերէն աթուութանքը կամ հըն- շումներին ըստ կարգման սիրողութիւն Յունաց համբիացնելու համար՝ Ա. Խաչակյա, Խոհանի, Յովենիաց և այլոց, այսպէս այլ Ազգաւանի տա- ռարէր ձեռակերպելու համար՝ Խենիամին ճար- տարին, և անոնց կենդանին բարբառներուն յար- մացնելու մասին Խենիայի պէտք ունեցաւ, վասն զի ինքն իրքն Տարօնեցին անձեռնահան էր ըրբունեց Աղջուանից աղջուանուր և խժարւը բարբառի արտասահմանթիւնները, ինչ Խենիա- իրքն դրայից քաջ տէկեակ էր զանոնիք ըմբռան- լու և ի գրի առանձու Յայտնի չէ մեզ թէ պրատք ժամանակ կիցաւ հոս Խենիա, և գետ- ինչ գործեր տեսաւ, բայց հաւանական է կար- ծել որ նա էկիցեցակա գրուաններ ևս անոնց լուսած թարսանած ըլլայ, Բնինիամին չետ, և ուրիշ բարեկարգութիւններ ինչ ներդուծած է Այս, անտարակյա, այս և այսպիսի արքեանց համար է, որ Աղջուանի կրկնի պատուով պա- տուեցաւ Պարաւակի Արուակէն թագաւորուն, այն և թագաւորական գրուակով և կարմիր ու- սուկեատուն մասին՝ ու ունենից գունդ ոսկի և ի վերայ ինչ պատուական», ըստ ասից Ստ. Օրբելիամին<sup>21</sup>:

Յամին 446, երբ Աղջուանեաց բանակա- նիստն Եահապիւննաւ աշխարհանու մը ժողովի մի նորանշան թատր կը հանդիսանայր, ուր Վի- ճակաւոր եպիկոպուոս և երիցանց չետ իշ- խանք ևս կը համախմբուեն, Վոլուէփ կաթողի-

կոսի և Վասակ մարգապանի նախագահութեամբ, բարուց և վարուց ապահնութեան առջև հա- սարակաց կանոններէ հաստատելու, ներկայ էր, ըստ վկայութեան Սիրենաց պատմագիւն, նաև Խենիա, Թեպէտու յիշեալ կանոնաց ներածու- թեան մէջ սորա սուռան յիշուած չէ: Սիրեն- ցին՝ եթէ ուրիշ աղրիւր մ'ես ունեցած է իւր գիմաց, յոյժ կարուր ըլլալու բայց մի այն, բայց առանց յիշուակութեան նորութիւն իսկ, մասնա- ւանդ թէ Խենիացը պարզ յիշուակութեանը միոյն անյնեւն կասկածելի կընէ մեզ զայն: Յամենայն դէպի, դիտելով մէկ կողմէն որ յի- շեալ ներածութեան մէջ ուրիշ է պիտիկոպուոսներ- ւու և յիշուած չեն, և միւս կողմէն այլ ՈՍր- ուից ամէն նահանգներէն աւելի պարկածոր ան- բարյուականութեանց մատուած էր, ուրեմն, հարկաւորապէս Խենիա առաջին ըլլալու էր հոն ընթացացներէն և գործակողներէն:

Անէց ըսր ասրի ետքը, այն է յամին 450, երբ ազնն և էկեղեցներ բարեկիսուած և կաղ- գուրուած նախընթաց ժողովի փրկաւուն կա- նոններով, միւս անուն կը գումարուելին ի Վազգարապատ իրենց նախահորց արիթմոնից գը- նուած ամէնէն աւելի անդին, ամէնէն աւելի նուրիսական ժառանգութիւնը սուրբ հաւաքը պաշտօնանելու, հոն կը ներկայացնեն դարձել զինանիւն նշիցի և վազար, և վրըն պատ- մէրն ինչպէս տէսանե՞ առաջին տեղին տուած է Սիրենաց եպիկոպուոսնի ի մէջ այնքան ժո- ղովական չարց, որով ըստ մեծի մասին Սա- հակյա և Մերուպայ աշակերտներ և գործա-

1. Այս բարբառէն մեզ զրական հին յիշատակա- րան նասած չէ, բայց հայկականն յատ արքեր ըլ- լալու էր, որով էարկ եղաւ անոր նոր նշանագրներ հնանք:

2. Տես նա. Ա. գր. ԺԶ, ուր ազա կը յաւելու, թէ ու մային Խենիայի Յորուակաց այդ պատիւ, այլ որպէս զի անոր յաջոր Սիրենա եպիկոպուոսներ և կրթեան դրամած զայսէն: Այս տղեանգութիւններ չաղորդելիք մէր, եղու աղքիւթեն վկայ իւ կէտ- պայինքն են՝ Մ. Խերենացի և Պարուս եպիկոպուոս Սիրենան, զոր Քերթուունու Մովսէսի աշխատանկ կո- նուուեն: Մովսէսի այցին պատմակիւններ Գրոց իրի զիմուուն կը յիշուի միայն Խենիայի կրտն յԱղուանա, պարգուարթան մասին բառ հօրո չիսա: Ենտեւ- րար, այսպէս ին անոր պատկենած է մեծ օրի- նակին մէլ, զի կը զիտ պատիւ: Ակն զայս ցու- ցանէ նաև սուր ինչ Մովսէսի Քնիթողանայր չէ: Ինչ Թացան Պարուսի Սիրենաց մէկ յիշատակարանաւ անուած է, ինչուն կը յայտարակէ Պարեկենան ան- միջապէս: և իւ զրովանցին ճշդրու աշակերտ նորին Պարուս եպիկոպուոս Սիրենաց: Եթէ ստուգին ունե- ցեր է Օրպէկենա Պարուսին այն պատմական գրաւած- ներէն մին, որուի առ թագաւոր Աղջուանից Վաշա- կան ուղղուած կանանքներ, յորու միք յիշերը աշա- կերու կառաւակեն Մ. Քերթուունուց է Պատմէննե- նեւ, և թէ նոր պատմութիւնն էս դարձաւ իւ կիրազը և սուր կ'ունենաց իրէց 445 Թուակներ: և կամ Վարդանայ և Ղեկոնդ անունների իրքի հկա- մուն վիշելուն է: Մեզ առաջինն աւելի իմաստոր կ'ուներ:

2. Այս կանոնները՝ Ասողկայ և Վարդանայ հետ- ուրիշ յիշատարաններ կը Տուակներ կ'ամսն կ'անուա- նեն, նայուշալ այն պատմասու, որ այդ տեղ աղրիւուն յանցանց համեմատ յանցաւոր միջու նիւթական տուժի կամ զրամ պատմ հաւացանելու ևս կը պարտու- րուէն:

կիցներ էին : Աղջուապիս մի առաջնութեան  
ուրիշ պատճառ մեզ յայսին չէ, բայց ի անոր  
եպիփառուական երկութեանը . բայց յ յիշ-  
տոկի արժանաւոր քանին . զրայլիք ի ընութեան  
քայօց են և միայն լլու . Որպէսէան կաւանդէ ,  
է այն աներկիւդ և իրաբառապանծ պատասխա-  
նին , որով իրեն երկնասատ շանթիւ իրաս-  
կեցած Յաղիբոր գոռազութեաւը , զոր Անանիա-  
շ Աւելու ծրեց ի միասին իրուած և ինքարուած  
են , կըսուի , Յովենիաս կողմէն : Մէնք մինչեւ  
ցայսօր Եղնկայ կամ Եղիշէե գրքի արդիւնք հը-  
գամանքնենք զայի , որոց անուանը նոյնակու ար-  
ձանագրուած են ի թերա ժողովականաց : Այս-  
եթէ Որպէսէանին խօսն բացառութեամբ միայն  
այդ երկու եկեղեցականաց համար ըստուած հա-  
մարինք : զորս յանուանէ կը յիշէ , այն ժամա-  
նակ կարենի ե ասել , թէ Անանիա գիտաւթեամբ  
և գրչով իսկ զօրեղ ե նշանաւոր մէկն եղած է  
իր ժամանակին :

Այս ասմանին վերը մի ուրիշ ասպարիզի մէջ ևս իրու անպարտելի դիւցաղն աւետարանի, կանոնուն կը բարեյացնէ մէջ պատմութիւնը զԱնանիս. այսինքն է՝ ի հասանելներութեան ի Յագեռութ ի վերոյ քահանայից և իշխանաց ։ անոնց հետ է Անանիս. և ինչ որ գործ Վարդպատեաց՝ պատրաստ է գործով մահուառն իսկ պատրաստնել Քարոզութիւն է, որ Ստ. Օրպեէեան (Հա. Ա. Գլ. ծձ) այս դէպք Յահապիվանի ժողովին վերը կը գնես, անմիտապէս յարելով. և Որ Տիմոյ գնաց ի ժողովն Նահապետականի որով կարծել կու աայ, թէ ու 1450-1452ին Կատարուած ի էպը չէն այլ կեց տարիներ յառաջ և գուցէ Սահակյա ժամանակ Եղած մի ուրիշ հալածանք. Հակառակ գէպ-գործ. Մի հետեւ պատմանիր այս ետղով՝ կար- յէք թէ կը հաստատի Հանապիվանի ժողովն յանին Էնէ նող յիշատակառնի ստոքու- թիւնն. Ո՞ դիտէ թէ սոյն իսկ Քերթուպահօք Մոլոխ երեմիաբար ողբացածն են Յահապի. վանի ժողովում, այդ Թուքափանն ի հրայա- ցուած Հայուսանած չէն Ստ. Ասոյիկ (Պատմ. Բ. Գլ. Ա. Ըզ 77) Ս. Սահակյա Վահանայ հրա- մաննա կամողիկասութէնէն անկաներն և Ար- դիշյուն և Սուրբմակյա անոր յաջորդելուն պա- տիւնն. գրուած կը համարի Խորենացոյն Ողբ- ակային սորու մէջ մանրաման նկարութուած պարագաներն, բայց ի մասնաւորի Հայոց Սա- կարեն Վարդան Սամի ունեանի շնրկուու աւելի ԱՅՆ շատ և շատ տարիներ վերը եկած ալէտ- ները կը ներկայացնել մէջ։

Z. R. U.



ՃԱՇԱԿ

S U N T E K H

## ԱՎՏՈՒԱՆԱՑԻՆ ԿԱՏԱԿԵՐՊՈՒԹԵՆՔՆԵՆ

ЦЕРУСЬДЕЛЬС

**Տ**ԱՆԴԵՆ աշխարհաբար... ով գիտ քա-  
նիներ պիտի գայրակին. ևս ինըս արդեօք  
յանձնէ կ'առնչու երկու տարի առաջ ընել այս  
փոքր՝ զոր կ'ընել արդ. Մշակաբն ևս աշ-  
սրապղծքրիւն պիտի համարի այսպիսի ձեւն.  
երկց յանդքնուրիւն մը. Տանդէն աշխարհա-  
բար... Ես ասկայի. այժ, աշխարհաբար. Ամոյշ  
մը, աս ի փորձ. անվախ սրբակիդ կոչուեկ.  
և երկ ես սրբակիդ պիտի համարուիմ. Տան-  
դէի հարիքը երգերէն միևն աշխարհաբար քար-  
մանենուս համար. Տանդէն ինչ պէտք է հա-  
մարել, որ եւեր հարիքը երգ երգեր է, գրա-  
բարը լատիներէնը կեցած. մեր այժմու աշ-  
խարհաբարէն շատ առելի անհար և սուր  
լեզուով մը....

Տանդի հայերէն գրաբար բարգմանութիւն  
մը՝ միայն Բագրատուննեայն սոկի գրչին եղած  
պիտի կարդացուէր, ինձպէս փորձը կը ցուցը-  
նէ: Գժոխին դրան անձանագրին զանազան  
բարգմանութեանց մէջ՝ Բագրատուննեայնն է որ  
կը փայլ գոնարի մը Յննան: Բագրատունի,  
ո՞ն, ինչ վիճ է որ բողոքիր մեր մատունացըն-  
թեան մէջ: ինձպէս պակաս, որպասի կորուսա-  
խնչէ շտուիր Հովերի, Վիրոիի, Միտոնի  
հրացագիք բարգմանութեան հնո՞ւ Տանդի մ'ալ  
հայ, գրաբար, ըլլայ գրաբար, բո՞ւ գրաբարդ  
անձնեն յամա աշխարհարքանն այ կը պաշ-  
տէ ոչ սիրով կ կառուա...»

‘Կարուս, կամ քե բան, թեղինանոր մարդկան և գոյացութիւնը ամեն է առիջին փորձով շնորհած է, զօտութիւն այլ անձամբ փորձեւ։ Ասած էի այլեւայ անձերէ, քե Ցանդէն աշխախանար բարգմաննէր անկարիին է։ Բայց ոչեցին անձամբ փորձեւ, ճառացրցը բարին նահացըննէւ։ Պատմու ամի ձեռքը, բայց գեն երգին կը սկսած՝ արդէն իրաւունք տուած ի ըստուներան։ Վկառքին մ’այ ին կու տառ հնա